

ԱՐՁԱԿ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

ՍԻՐՈՒ ՀԻՆԵՐՍ

Ականջներուս բով բզզացող մժեղներ են, որ աչքերուս դէմ կը թղթատեն գիրք մը պատկերներու սրիկայ:

Գոցուած գիրքեր չարութեամբ՝ զոր կը համրեմ, վարդարանի մը հատիկներսն պէս, աղաղակելէն՝ ներէ՛ ինձ, Տէր:



Թափած թերթեր պտղածաղիկներու, զոր ի զուր գուրգուրանքով կը հաւաքեմ:

Եւ կ'անցնին թիթեռներու պէս երփնաթեւ ու կը կապեն աչքերս իրենց բոյրովը պարանցիկ:

ՍՐԻՆԳՍ

Քեզ կտրեցի ողնոսկրէս՝ օր մը գարնան, ու ծակերդ զերդ ծաղիկներ արեւին տակ փթթեցան:

Յետոյ խնամեցի, մօր մը պէս, անիծեցի յաճախ, պահ մը վերջ ընելով գուրգուրանքիս առարկան, եւ հպարտութիւնս միակ:

Ո՛վ ընկերը պանդխտիս, օրերով հետդ կուլամ ու կը խնդամ, մանուկ մ'ինչպէս՝ երազագին կը նիրհեմ, կը պարեմ թեւանցուկ:

Անապատին մէջ այս, բու շրթներդ են որ

աչքերուս դէմ կը բանան ցամբաներ հովասուն, ծաղկաստան մը, ուր սիրուհիներու հետ կ'երթամ խանդերս ու երազներս որոհալ:

Եւ ծայներդ են դարձեալ, որ մօրս անուշ գգուանքները կուտան ինձի:

Հին ցաւ մը սիրոյ, հրդեհէ մը մնացած մոծիւր մը անշէջ՝ որ կը բոցոտի, ամէն հովի հետ, հասակս ի վեր:

ՉԱՒԱԿՍ

Կ'ապրինք դաւելով միշտ իրարու, ինչպէս երզն ու երգիչը լուս:

Եւ չտեսան դեռ մեր աչքերը զիրար, ինչպէս աստուած մը իր արարածը:



Հեռուէն, բոյրերու խօշիւնին նման՝ տաղերուս հունչէն, նիչերդ կը լսեմ: Ու կը ցընծամ, կարապի մը հանգոյն, անոնց մէջ ծփացող շողովը ժպտիդ:

Թանկագի՛նս, ի՞նչպէս կ'ուշանաս հօրդ, արեւէն լքուած ջուրի պէս՝ կը փոխուիս սառի, ինչո՞ւ չես գար, գաւա՛կս ապիրաս:

Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ

Փարիզ